

ՅԵՍՈՒՆ ՏՆՐԻ ԱՌԱՋ

ԴՈՒՐԵԱՆ ՅՈՒԵԼԵԱՆ

Դուրեան Յուրելեանի կեղ. Գ. Յաննատ-
ժողովին հասած տեղեկութեանց համեմատ
տեղական Յաննատժողովներ սկսած են
կազմուիլ Ֆիլիպէ՝ Տ. Երուանդ Եպս.
Փերտանճեանի, Մանչեսթը՝ Տ. Ղևոնդ
Եպս. Դուրեանի, Քալիֆորնիա՝ Գարեգին
Եպս. Խաչատուրեանի, Նիւ Եորք՝ Ընծա-
յարանիս Բարբարոս Վսեմ. Պատրիկ էֆ.
Կիւլպէնկեանի նախագահութիւններուն
ներքեւ, իսկ Գահիրէի Պատ. Գաղաքական
ժողովը, Թորգոմ Սրբազանի(*) նախա-
գահութեամբ, ուղղակի ինքն ստանձնած
է Յուրելեանեան Յաննատժողովի պաշտօնը
բովանդակելու Եգիպտոսի համար:

(«Սիւն», 1939, Գ. Յարի, Մայիս,
Թիւ 5, էջ 159:)

ԶԱՏԿԱԿԱՆ շԱՆԴԵՍՆԵՐ

Այս տարի Զատիկը շատ ուշ տօնուե-
ցաւ Երուսաղէմի մէջ(**), ո՛չ միայն Հին
Տոմարի յառաջ բերած տարբերութեամբ,
այլ նաեւ Զատիկի տօնին 35 օրերու մէջ
շարժականութեան հետեւանքով, այնպէս
որ երբ Լատինք Նոր Տոմարով Զատիկը
տօնեցին Մարտ 31ին, մենք և Յոյնք
տօնեցինք Մայիս 5ին: Պաղեստինի խոր-
շակն ալ այս տարի փչեց զատկական հան-
դէսներու շրջանին և բաւական նեղեց
ժողովուրդը. բայց հակառակ ասո՞ր՝ խան-
դավառութիւն կար Սուրբ Գաղաքին մէջ,
չնորհիւ աշխարհիս ամէն կողմէն ու ամէն
Եկեղեցիէ ու դաւանանքէ եկած այլացեղ
ուխտաւորներու ներկայութեան:

Այս բազմութեան մէջ շատ համեստ
էր հայ ուխտաւորներուն թիւը, 385 հոգի

(*) Գուլպեան, հետադային (1931 - 1939)
բազմադէպեան պատրիարք Ս. Աթոռոյ:

(**) Տեղին է յիշել թէ չորս տարիներ ետք,
1983ին, Զատիկը հաս պիտի տօնենք աւելի ուշ,
Մայիս 8ին, որով որ չի կրնար տօնուիլ:

միայն, որոնց 272ը Սիւրիայէն, 72ը Ե-
գիպտոսէն, 22ը Պաղեստինէն, ևայլն,
10ը Կ. Պօլսէն և 9ը Ամերիկայէն:

Ամէնքն ալ բարեպաշտութեամբ ներ-
կայ եղան հանդէսներուն և ջերմեռանդ
ոգիով կատարեցին իրենց ուխտերն ու
հոգեւոր պարտականութիւնները:

ԿԻԼԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՊԱՏՐԻԱՐԲՈՒԹԻՒՆԸ

Ինչպէս որ արձանագրուած էր Սիւնի
նախորդ թիւին մէջ, ըստ Տնօրէն ժողովի
որոշման, Ս. Աթոռիս Ելեմտից Տեսուչ
Դերչ. Տ. Մատթէոս Եպս. Գայրժճեան և
Դիւանապետ Տիար Կարապետ Նուրեան
Սիւրիա մեկնած էին Ապրիլ 14ին, Կի-
լիկիոյ Ս. Կաթողիկոսին փոխանցելու
Պէյրուսի, Դամասկոսի և Լուսոգիկիէի Ե-
րուսաղէմապատկան վանքերը, եկեղեցի-
ները և վարժարանները, Ս. Աթոռիս ներ-
կայացուցիչները Երուսաղէմ վերադար-
ձան Ապրիլ 30, Գշ. Կրեկոյ իրենց յանձ-
նըւած պաշտօնը կատարելէ ետք:

Դամասկոսի թեմին Կաթողիկոսական
Փոխանորդ նշանակուած է Վեհ. Կաթո-
ղիկոսի կողմէն Հոգչ. Տ. Նորժ. Ս. Վրդ.
Անպաւնեան, իսկ Լուսոգիկիէի մէջ, Ն. Ս.
Օծուծեան փափաքին համաձայն, Ամեն.
Ս. Պատրիարք Հայրը թոյլ տուած է որ
Ս. Աթոռիս Միաբան Հոգչ. Տ. Վահան
Վրդ. Գեորգեան շարունակէ իր պաշտօնը
մինչև որ վերջին անգամ արուի այդ թեմին
կազմակերպութեան:

Շատ ուրախալի է որ Ս. Աթոռիս
կողմէ Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կազ-
մակերպութեան ի նպաստ ընծայուած այս
դիւրութիւնը խորունկ խանդավառութիւն
մը յառաջ բերած է Սիւրիոյ Հայութեան
մէջ, և Վեհ. Կաթողիկոսը Պէյրուսի թե-
մին ուղղեալ իր գոնդակին մէջ շատ զգա-
յուն շուշնջով շնչած ու զնահատած է Ս.
Աթոռիս և անոր Ամեն. Գահակալին կողմէ
ցոյց տրուած այս գործակցութիւնը:

(«Սիւն», 1939, Գ. Յարի, Յունիս,
Թիւ 6, էջ 191 - 192:)